

վարժական ուսումնըները սորված է իւր ծննդեան քաղաքն ու ի Գլուժ: Փիլիսոփայութիւնն ու աստուածաբանութիւնն աւարտած է Գարլսպուրի կղերանոցը: Ասոր վըայ տարիի մը չափ հայերէն լեզուին եւ արարողութեան մէջ վարժելու համար Վիեննա կենտրնէն ետեւ՝ ձեռնարկուեցաւ Միլիթարայտը Աբբասայրո՛ Գեր. Այտընեան Արտն արքայակազմութեան [1887 Ա. գ. 28 րէն: Ձեռնարկութիւնն ընդունելէն ետեւ իր ծննդեան քաղաքը դարձաւ, ուր օգնական քահանայ եւ կրօնագիտութեան ուսուցիչ է:

14. Մարդն ու Գաբուրան է Հայաքաղաք ծնած եւ հոս տարրական ու վարժական ուսումնըներն աւարտելէն ետեւ՝ Գարլսպուրի անցնելով՝ եպիսկոպոսական կղերանոցը սորված է փիլիսոփայութիւն եւ աստուածաբանութիւն: Պահանջուած տարիքը չունենալով՝ դեռ քահանայական կարգն ընդունած չէ: Ուսուցիչ է տարրական դպրոցաց մէջ:

ՅՈՎՀ. ԱՅԾՅԻ



ԱՐԻՏՈՒՆԻ ԽՈՐՀՐԳԱՆՆ ԲՈՐՓ. ՊԵՐՐԹ Է

Վ ի հեննայի համայնարանն այս օրերս մեծ կորուստ ունեցաւ յանձին փրոթ. Թէոդոր Պիլլրօթի հուշակաւոր բժշկագետի, որ փետր. 6 րէն Ապպոցիս՝ ուր գացած էր իւր խանգարեալ առողջութիւնը դարմանելու, կաթուածահար կնքեց մահկանացուն: Փրոթ. Պիլլրօթ Վիեննայի համայնարանին պաշտօնական ու հրատարակական ուսուցիչն էր գործնական վերաբուժութեան ու անդամահատութեան. նախագահ էր Վիեննայի վերահաս բժիշկներու հիմնարկութեան եւ անդամ Վիեննայի գիտութեանց ակադեմիային փրոթ. Պիլլրօթ ծնած է 1829 րէն Ապրիլ 26 րէն Ռիւիկէ կղզւոյ Պէրկէն քաղաքը. բժշկակա, ուսումն առած է Վրայքվալտի, Վէտզիկի: Պերլիքի եւ Վիեննայի համայնարանները, 1855 րէն արձկնակազմ անուանուեցաւ Պերլիքի վերաբուժային համայնարանական բժշկանոցի (Klinik): 1859 րէն հրատարակեցաւ. Յիւրիս, ուր ստանձնեց վերաբուժութեան ուսուցչի եւ վերաբուժական բժշկանոցի վարչի պաշտօնները, եւ 1867 րէն կարգուեցաւ ուսուցիչ վերաբուժութեան ի Վիեննա: 1870 րէն մինչև 1871 գերմանիայի ու Գաղղիոյ մէջ ծագած պատերազմին առթիւ, արդիւնաւոր գործունէութիւն օժնեցաւ Ռենոսեան գաւառի գերմանական

անկեանոցներու մէջ: Պիլլրօթ ներկայիս ամէնէն բազմահմուտ վերաբուժներէն էր, քաղաքորով վերահաս (մանասանդ Ներքին ակտերով վարակած ստամոքսի ու խոշարողի) եւ նշանաւոր մանրագնին քննիչ: Իւր պատերազմային վերաբուժութեան մէջ ունեցած փորձառութեան համար՝ հեղինակութիւն ձանցուած էր պատերազմային բժշկականութեան ծիղղին համար: Վախձանեալը զանազան մասնագիտական գործեր գրած է, որոնց բովանդակութիւնը մեծաւ մասամբ վերաբուժութեան, վերահասութեան, կալանդման եւ պատերազմական վերաբուժութեան հայող նիւթեր են, եւ սոյն կարգի բժշկական ծիղղերու նուիրուած պարբերական հրատարակութեանց մէջ գործունեայ մասնակցութիւն ունեցաւ:— Մարմինը Վիեննա փոխադրուեցաւ ուր իրեն իշխանական յուղարկուողութիւն մ'եղաւ: Հինգ կառք բաւական չէին՝ անոր ընծայուած պահները տանելու: Հազարաւոր ցաւակցութիւններ եղան անոր այրիացած կնոջը, զանազան կողմերէ, փրանկիսկոս Յովսէփ Վեհ. կայսրմէ, օտար վեհապետներէ, իշխաններէ, համալսարաններէ եւն:



Ր Ա Ն Ա Ս Տ Ե Ղ Ե Ա Վ Ա Ն

ԱՆԳՐՈՒԹ ՀՅՐՈՒՍՅԸ

Չմտն իկա ցուրտ սառուցիկ Դաշտէն փախան թռչունք, ծաղիկ ... Ազառըն սել մնալմառնիկ Գաղթեց եկաւ երանմիկ ժառոց զագաթ տես խմորովն Կռչին, խաղան ի թն իմին:

Հաւաքանին ցով տաք կնկած Հարտուն ջննուտ մուշտակագեաց: Ծուխ ի ծնուն սին խաղերով Մաչճ ժամն՝ խաղառ, անխող: — Թանկած եկաւ տեղէն ի վեր Սպաւն վայրագ միշտ անհամբեր. Դողուց զարկին, խաղեց ծառան: «Եկաւ անշուշտ Այս ինչ՝ աղան», Վրէր, անցնին թող իմ ժամեր, Մինչ ուկննեղջը չնս սպառեր: ,

Ծրնկութի իկա հրաւեր Ծւ պարմնի գեր տընաւեր: Մեր միծառունն առաւ կարոաց, Պատեց երեսն ինիդ կախարագաց: Բացաւ շուտով ստղծի քակ Կետեց երկու ղողին կրթակ: